

Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտերծագործական համայնքներ ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առևտ նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

9803

Խ. Ս. ԳՈՒՐԵԱՆ


ԱՐԴԻԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ

ԳԱՅԻՐԵՒ ՀԱՅ ԱԻԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԲԵՄՆ ՎՐԱՅ



ՎԵՐԱՌԵՎՈՒԹԻՒՆ ՄԸ


Վեր. Հ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆԻ ՀԱԽԱՏՈՅ ՀԱՆԴԱՆԱԿԻՑ



Հայաստակութիւն
Առևտաբանկան Դատավորեան Պահպանութեան Աւագին
Գանձրէ և Աղեքանդրիս

ՏՊԱՐԱՆ
«ՍՍՀԱԿ-ՄԵՍՐՈՋ»
Գանձրէ

EE NOV 2006



The Religious Leaders Crucified
God's Son Nineteen Hundred Years
Ago, And Today They Are Crucify-
ing His Book.

1000

27.03.2013

9803

284

Գ-99 այ

Խ. Ս. ԳՈՒՐԵԱՆ

Kh. S. Kourian

MODERNISM


On the Armenian Evangelical Pulpit

American Mission Building,

Cairo



4735-56



The Union for the Defence of Evangelical Faith
Cairo and Alexandria
Postal Address: P. O. B. 904

SAHAG - MESROB Press
25, Tawfik St. Cairo

ԱՐԴԻԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ

ԳԱՅԻՐԵՒՄ ՀԱՅ ԱԼԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԲԵՄԻՆ ՎՐԱՅ



ՎԵՐԼՈՒԾՈՒԹԻՒՆ ՄԸ

Պ.ԵՐ. Հ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆԻ ՀԱԼԱՏՈՅ ՀԱՆԳԱՐԱԿԱՅՑ



Հրատարակութիւն
Աւետարանական Դաւանուքեան Պատապանուքեան Ուխտին
Գանիրէ և Աղեքանակրիս

ՏՊԱՐԱՆ

«ՍԱՀԱԿ-ՄԵՍՐՈՅ»
Գանիրէ

ՆԱ ԽԱԲՈՒ

(Աւետ. Գաւանուրեան Պատպանուրեան Ռւխսի կողմէ)



Աւետարանական Գաւանուրեան Պատպանուրեան Ռւխսը հրատարակելով այս գրքոյից կը ծանօթացնէ Հայ Աւետարանական հասարակուրեան առանձնավճռ պատճառները, որոնք անհրաժեշտ դարձուցին իր կազմուրինքը: Սառնե՛ք գաւանական եւ կարգապահական ըլլալով կրնան բացատրուիլ իբրև այլ ասերումը եւ բննաբարումը Աւետարանական բեմին, ինու օսար վարդապետուրեանց բարոզուրեամբը եւ ուրացումովը Աբ. Դրոց անխաչականուրեան, որ հիմն իսկ է Աւետարանականուրեան: Այս գրքոյիկին մէջ վերլուծուրեան ենթակուած է հովիւ Վեր. Համբարձումեանի անձնական դաւանութիւնը, որ որքան անհերեր է իր այդ համգամանելովը նոյնքան դասապարտելի անոր իւրացումովը Գահիրեկի Հայ Աւետարանական նկեղեցւոյ պատասխանատու ժողովներուն կողմէն: Մենք այս հրատարակուրեամբ փաստացիուն կը հաստատեմ մեր ամբաստանուրինք նովիւին եւ ժողովներու դեմ եւ խնդիրը իր արդար լուծումին կը

յանձնենի՛ Սուրբոյ և Ամերիկայի Հայ Աւետարանական
Եկեղեցիներու Միուրեանց, որոնց հետ բարոյական կապեր
ունի Գահիրէի Եկեղեցին և որուն մենք կը մնանք
բողոքող անդամները։ Նարժումը թէեւ Գահիրէ սկր-
սու, սակայն անոր այս օր կը մասնակցի հաեւ Աղեք-
սանդրիոյ Հայ Աւետարանական Եկեղեցին, և Ուխտի
պատուակալ Նախագահն է Վեր. Սամուել Մելգոնեան։

Գահիրէ, Փետր. 1931

Գործադիր Ժողով

ԱՐԴԻՍՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ

ԳԱՀԻՐԷԻ ՀԱՅ ԱԽԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԲԵՄԻՆ ՎՐԱՅ

Ա.

Դաւանական յուզումը Գահիրէի Աւետարանական Եկեղեցին ներս. տարբերութիւնը Աւետարանական ազգային շարժումի և Միախօնարական փրոփականութիւնը առաջ դաստիարակութեան այլամերիչ ներգործութիւնը պաշտօնէութեան վրայ. Աւետարանական Դաւանութեան Պաշտպանութեան Ռւխտը և Ցայտարարութիւնը։

Գահիրէի Հայ Աւետարանական Եկեղեցին և համայնքը յուղումի շրջոն մը կ'անցնեն, գուսանական է առ և անսովոր երեւոյթ մը։ Հայ Առաքելուկան և Հայ Հռովմէական Եկեղեցիներու համար այսպիսի տագնապ մը օտար է, անոնց մէջ դասանութիւնը որոշ է, վէճի չկրնար ենթարկուիլ։ Վարդապետ մը կամ Եպիսկոպոս մը, որ ասարակոյներ ունի և ոչ ուղղափառ տեսութիւններ կը պաշտպանէ և կը համարձակի զանոնք բնմէն կամ մամուլով հրապարակելու, խկոյն ինքինքն դուրս կը գտնէ Եկեղեցին։ Հայ Առաքելուկան Եկեղեցին ի հարկէ առելի թոյլասու է քան Հռովմէականը, սակայն հոն ալ կարելի չէ որ թեմի մը առաջնորդը կամ Եկեղեցւոյ մը քարոզիչը բռնաբարէ բեմը և մոլար ուսուցումներով մղէ միամիտ ժողովուրդը երկրայնքի և գայթակղութեան։ Այսպէս չէ Բողոքականութեան կամ

Աւետարանականութեան մէջ, Բողոքականութիւնը աւելի առածգական է իր վարդապետութեանց և դաւանութեան մէջ, և այս ալ պատճառով ան իներկայիս իր մէջ կը հաշուէ բազում յարանուանութիւններ ծիսամերժ Մաքրակրօնութենէ (Puritanism) մինչեւ Եպիսկոպոսականութիւն, որ քայլ մը միայն հեռու է Պատականութենէ :

Ես պատճենութիւն ունեցեր եմ ասկէ առաջ Եփիպատոսի «Արեւ» ին և Ամերիկայի «Կոչսակ»ին մէջ Աւետարանականութեան Հայոց մէջ ծագումը ուրուազծելու միջոցիս ցուցումնելու տարբերութիւնները հարազարարացին շարժումին և միսիօնարական փրոփականտին միջեւ : Հարազարարացին շարժում մ'էր կ. Պոլսոյ մէջ բացումը Ուսումնարան — Ընծայքարոնի կիցը Մայր Եկեղեցւոյ, աեսչութեանը տակ Գրիգոր Պատուելի Փէշտիմալնեանի, որ եռանդուն ուսունող մ'ըլլալով Սբ. Գրոց, իր աշուկերաններուն ուսուց զայն Ծննդոցին մինչեւ Յայսուութիւնը Յովինանու՛ գլուխ առ գլուխ ։ Այս իսկ պատճառուաւ Աւետարանականութեան առաջին քարոզները Հայոց մէջ եղան Փէշտիմալնեանի աշակերտները, Փէշտիմալնեանի Աստուածաբանութիւնը իւրացած է իր «Առաւաշաելոյ» գործին մէջ, որ մեկնութիւնը ըլլալով Եկեղեցական հանգանակին կրնայ ընդունուիլ նաեւ որպէս բանաձեւուած դաւանութիւնը Հայուասնեաց Առաքելական Եկեղեցւոյ, Աւետարանական շարժումը Հայոց մէջ, որ սկսու Գրիգոր Պատուելի Փէշտիմալնեանի աշակերտներուն գլուխուութիւնը, կերպով մը շարունակութիւնն էր աղգային այս արթնութեան, որ սկիզբ առած էր վերջկոյս ժըրդ գարու ։ Իր ծագումով հարազարարէն աղգային և ողիով

Աւետարանական այս շարժումին հետ մուտք գտաւ Հայոց մէջ միսիօնարական կրօնասարածումը : Զարմանալի զուգագիպութեամբ մը, երբ Գում-Գովուի Մայր Եկեղեցւոյ ընծայուրանին մէջ 1833ին կը ձեռնուգը ըէլին Փէշտիմալնեան Պատուելիի առաջին աշակերտներէն տան և հինգ քահանաներ, հօն կը գանուէին նաև Ամերիկացի առաջին միսիօնարներ Տր. Կուտէլ և Տր. Տուոյթ, որոնք նոյնպէս մասնակցելով ձեռնադրութեան որպէս հոգեւոր պաշտօնակիցներ՝ իրենց եղբայրական ջերմ զգացութեանուն հաւասարիք կուտային, և ասով Հայութինը առաջին անգամ նպման կուգար Ամերիկան Միսիօնարութեան հետ, որ Թուրքերու և Հրեաներու մէջ գործելու հստրաւորութիւնն յուսահատ իրենց ուշադրութիւնը դարձուցած էին դէպի Հայերը որպէս արգաւանդ գետին : Այդ թուականնէն սկսեալ որչափ ալ միսիօնարներ իրենց բացած կրթական հաստատութիւններով, Սբ. Գրոց աշխարհաբար թարգմանութեամբ Յունական և Երբայրական բնադիրներէ, նուե գիտական և կրօնական յուսանի մասեաններու թարգմանութիւններով ամենագնահանառելի ծառացութիւններ մատուցելու Հայոց, ստկայն Թուրքիոյ մէջ իրենց գործունէութեան նոյն ժամանակ ուղղութիւն ըրին Հայոց միջազգաւ բարոյազէս ազգել Թուրքերու վրայ : Այս պատճառուաւ անոնք շատ ալ ի հաշիւ չոտին Հայոց աշկային զգացումները, ուր որ գիւրութիւնը կոր հնի թրքերէնը Աւետարանական բնմին լեզուն ըրին, Աւետարանականութիւնը Հայոց մէջ և անոնց միջոցաւ թրքացուցին, որբազնն պաշտամունքը, ընթերցումը Սբ. Գրոց և երգեցողութիւնը թրքերէնով առլորեցոն կատարել, պարզ հոգեւոր գրականութիւնը

վերածեցին բարձր թքերէնի նախառակ և հետապատկեր ունենալով իրենց՝ Թրքութեան դարձը Իոլամութեանէ գէպի Քրիստոնէութիւն :

Աւետարանականութիւնը թէեւ Հայոց մէջ ի սկզբան աղքային շարժում մ'էր եկեղեցւոյ բարեկարգութեան համար, սակայն Կ. Պոլսոյ պատրիարքներուն անթոյլուտութիւնը և յարուցած հալածանքը պատճառ եղան որ անոր առաջին յարողները թեւարկութիւնը վնասուն Ամերիկան միսիօնարներու : Աւետարանականութիւնը այսպէս սկիզբն իսկ իր ծագման Հայոց մէջ կորսնցնելո իր հարազատ աղքային դիմոգիծը հազար ստար սոսրագ մը, և «Հայուսաննեաց Աւետարանական Եկեղեցին» զոր Փետիմալնեանի աշակերտները հիմնեցին 1846ին Կ. Պոլսոյ մէջ չունչովը Սոսքելական Մայր Եկեղեցւոյ, զրկուելով իր անկախութեան և թափարկուեցաւ միսիօնարներու հակակշռին, որոնք Անդիխական և Բրուսական դեսպաններու աղքեցութեամբ թուրքիոյ Սուլթանին վրայ՝ անջատ համայնք մը ստեղծեցին, և զուտ բարեկարգչական բնոյթ ունեցող շարժումի մը մէջէն գուրս բերին նոր հաստրակութիւն մը որպէս «Փրոթէսթունթ Միլէթի» : Աւետարանականութիւնը այս պատճառաւ Հայոց մէջ չկրցաւ աղքայնանալ, ան եղաւ օտար պատռաստ մը յաւէտ տկար աղքային դրոշմով :

Աւետարանականութեան Հայոց մէջ աղքային տեսակէտէ թէրացման պատճառներէն մին ալ եղած է անոր հոգեւոր պատշօնեաններուն պատրաստութիւնը օտար հաստատութիւններու մէջ, ուր անոնք պատեհութիւն չեն կրնար ունենալ ծանօթանալու պատմութեան, լեզուին և հոգեւոր կարիքներուն այն ժողովուրդին՝ որուն մէջ պիտի գործեն, և Աւետարանականութիւնը

այս ալ սրատհառով մեր մէջ կը տարութերի ոգեհնարցութեան և լանապաշտութեան միջեւ, քանզի հոգեւոր պատշօնեանները, որ կը գործեն Հայ Աւետարանականներու մէջ, կը կրեն ներգործութիւնը զուրսի մասձումներու, որոնք տարբեր միջավայրերու արգիւնք են և ճշմարտութեան ինչ մաս ալ յայտարկերեն, երբ կը փոխադրուին հայ հողի վրայ, չեն կրնար մեղմաւորուիլ և արգիւնք տալ, ընդհականակն գուռ կը բանան սայթաքումի և գայթակղութեան։ Այս կացութիւնը անա, ի ներկայիս, սակածուած է Գանիբէի հայ Աւետարանական Եկեղեցւոյ մէջ քարոզութեանը պատճառաւ անոր բեմէն բանապատուրեան (Rationalism), որ ուրացումն է Քրիստոնէութեան բացառիկ սատուածային յայտնութեան, հաւատաքին, մեղքին և խոչին քաւութեան :

Վեր. Հ. Համբարձումանն, այժմու հարզիչը Գուհիբէի հայ Աւետարանական բեմին, հետեւոծ է Առտուածարանական դասընթացքին Կրօնից Դպրոցին (School of Religion) Սթէնքի մէջ։ Հաստատութիւնը Ամերիկեան է և միջաղքային և փոխանակ ստանձնուած պէտական ուսումնին քրիստոնէական սատուածարանութեան, ան կ'ուսուցանէ Արեւելքի բոլոր գլխաւոր կրօնքները և ասոնց իւրաքանչերին մէջ հանգամանքը աստուածային յայտնութեան։ Աթէնքի Դպրոցը Կրօնից՝ անուանապէս քրիստոնէական և սակայն իսկապէս Աստուածագիտուկան (Theosophical) հաստատութիւն մէ, որուն նպատակն է Մերձաւոր Արեւելքի մէջ նոր սերունդ մը պատրաստել արգիտական մտածումով և անոր վրայ հիմնուած գաղափարական միութեամբ սպահովել Մերձաւոր Արեւելքի ժողո-

վորդներուն եղացյրութիւնը և համերաշխ գործակցութիւնը: Աթէնքի Դպրոցը Կրօնից՝ արդիակացաւ (Modernist) հաստատութիւն մ'է և արդիակացաւութիւնը ըլլալով ժիառումը քրիստոնէութեան եզակիան յայտնութեան և Սր. Գրոց ամբողջութեամբը տատուածաւին ներշնչման և անախարականութեան, բանապաշտութիւնէ: Արդիակացաւութիւնը միագուանութիւն է (Արտարականիզմ) քանզի ան չընդունելով Քրիստոսի Հօր Աստուծոյ հաւասար աստուածութիւնը և Անոր յարութիւնը գերեզմանէն մեկնելով այլորպէս կը ժիառէ խորհուրդը Սրբարորդութեան, որ հիմնէ Նիկիական Հանդանակին: Արդիակացաւութիւնը Աւետարանականութիւննէ, անոր բարոյախօսութիւնը սառցիկան անձնազբաղումն է, ան չընդունիր սկզբնական մեղք, ան կը հաւասար մարդուն ի ծնէ բարութեան:

Տալով այս տեսութիւնը մնոք կը հակադրենք Արդիակացաւութիւնը հարուցաւ Աւետարանականութեան հետ բացասարած ըլլալու համար երկուքին հիմնական տարբերութիւնները: Մենք չենք փորձեր հաւասարագնութեան ենթարկել Աւետարանական եկեղեցւոյ մը քարոզիչը. մտածումի ազատութիւնը չգթաներու մէջ խոկ ընդունելով հանդերձ կրնանք տակաւին քըննուզաւել անոր ուսուցումները. քանզի անոնք կ'ազդեն հասարակութեան վրայ և դեր մը կը կատարեն կեսնքիրը շինելու և աւերելու տեսակէտէ: Աւետարանական բեմը դիմագիծ մոռնի, զոր քարոզիչը կամ հոլիւը պարտի անազարտ պահել և չխաթարել, անոնք որ այլազէս համոզուած են և տարբեր կը հաւասար պարտին ձգել այդ բեմը և խօսիլ ժողովուրդին ուրիշ բեմէ մը, որ խոկազէս իրենցն է: Վեր. Հ. Համբար

Ճռմնամնի մոլոր ուսուցումները որքան կէս (1) նոյնքան գէշ պատրաստութեան հետեւանք են. անոնք ակիրքէն խոկ իր քարոզչութեան Գահիրէի Հայ Աւետարանական եկեղեցւոյ մէջ՝ շուրջ երկու տարի առաջ դիտուեցան և գանգամներու տեղի տուին և վերջերապնականի և գայթակղեցուցիչ գարձան ուղղափառ Սւետարանականութեան տեսակէտէ որ ուելի քան յիառան անդամները եկեղեցւոյ և հասարակութեան յիառան կազմելով ներացան: Անոնք կազմելով ուխտ մը կամ միութիւն մը յանուն Սւետարանական Գաւանութեան Պաշտոպմնութեան յայտնաբարութեամբ մ'ալ այդ բրկեցին եկեղեցւոյ Քաղաքական և եկեղեցական ժողովներուն, որոնց թոյլատուութեամբը այսպէս յառաջ կը տարուեին մոլոր ուսուցումները և կը բանաբարուէր Աւետարանական բեմը Հետեւեալն է Յայտարարիւնը իր յարակից էական բացատրութիւններով.

(1) Իբրեւ օրինակ այս կէս պատրաստութեան ես կրնամյիշել նարեկացւոյ «Փ խորոց սրբուց խօսք բնդ Աստուծոյ» բանաձեւին վերագրումը բեմէն Մովսէս Խորենացւոյ. նաեւ պարագան Միլտոնի «Դրախտ Կորուսեալ»ի վիր առնուելուն իբրեւ հեղինակին կնոշ կողմէն, որ մեռած էր, փախանակ գուստրերուն: Անով Վեր. Հ. Համբարձումեան դուրս կուզայ իբրեւ մին Աւետարանական բեմի այն թերուս քարոզիչներէն, որոնք ոչ միայն հայ հոգեւոր գրականութեան՝ զոր կ'արհամարհեն, այլ եւ անզիական հոգեւոր գրականութեան նկատմամբ, զոր զիսնալ կը յաւակնին, ապացոյցը կրւտան իրենց ստացած ծանօթութեանց ծանծաղութեան:

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ԱԻԵՑՈՐԱՆԱԿԱՆ ԴԱՒԱՆՈՒԹԵԱՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԸՒԽԾԻՆ

ՐԱՊԵՏԱԼ

ԳԱՀԻԲԵՒ ՀԱՅ ԱԻԵՑՈՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՅԻՈՅ

ԵԿԵՂԵՅԱԿԱՆ ԵԽ ՔՍՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐՈՒՆ

Մենք, առորագրեալքո, յանուն Աւետարանական Դաւանութեան Պաշտպանութեան Ռւխտին, որ հուսոքուած ենք այս գիշեր 31 Հոկտեմբերին 1930, նկատողութեան առնելէ յետոյ Դահիբէի Հայ Աւետարանական Եկեղեցւոյ ժողովներուն հաւանութեամբ իբհովին վեր. Հ. Համբարձուանի մոլար ուսուցումները, որով ան յայտնապէս կ'ուրանայ Սր. Գրոց անսխալական հեղինակութիւնը և յոյտնութիւնը, Քրիստոնէ գերբնական ծնունդը, Անոր գործած հրաշքները, յարութիւնը գերեզմանէն «նովին մարմնով», երկրորդ գալուստը և Սր. Հոգոյն անձնաւորութիւնը Երրորդութեան մէջ, կուգանք բողոքելու Աւետարանական

բեմին այսպէս որբապլծութեանը դէմ և կը յայտարարենք անգամ մ'ալ, ինչպէս յայտարարեցին մեր հաւատաւոր հայրերը առաջին Հայ Աւետարանական Եկեղեցւոյ հիմնարկութեան առթիւ, Կ. Պոլիս 1846-ին գրաւոր ուղերձով օրուան Պատրիարքին՝ թէ մեր հանգանակը Նիկիալան է, և միակ կանոնը հաւատոյ և կեանքի Սր. Գիրքը, այսինքն Հին և Նոր Կտորկարանները, զորս կը ճանչնանք ամբողջութեամբ իրեւ շունջն Աստուծոյ:

Այս յայտարարութեամբ մօտենալով ձեզի կը պահանջենք որ Աւետարանական բնմէն դադրին մոլար քարոզութիւնները և Վեր. Հ. Համբարձումնեան հրաժարելով անոր աել հրաւիրուի հաւատաւոր հովիւ մը և հաւատարիմ քարոզիչ մը Բանին ըստ դաւանութեան Աւետարանական Եկեղեցիներուն։ Մենք անձնական տեսակետներէ չենք տարուիր այս խնդրոյն մէջ, ի սէր խաղաղութեան կը փափաքինք դարման մը տանիւ ներկայ կացութեան, եթէ Եկեղեցական ժողովը զիջունի իր բարձրութենէն քրիստոնէական խրանիամը տութեամբ և բաժնէ մեր զգացումները։ Մենք Աւետարանական դաւանութեան կը մնանք նախանձտինդիր, ան համոզումով որ կեանքը կը հետեւի դաւանութեան, Աւետարանական դաւանութիւնը սուրբ է մեզի համար, ան քուէի չգրուիր, ինչպէս գուք գրիք զայն և հերձուածեցիք Եկեղեցին։ Մենք կը բողոքենք և եթէ մեր բողոքին հետեւանք չտրուի, ինդիրը պիտի ներկայացնենք Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեանց և Միսիօնարներու և հուսկ յետոյ պիտի հրապարակենք զոյն հայ մամուլին մէջ, ցոյց տալու հոն փաստերով սպառնացող վասնգները Քրիստոնէութեան

դատին։ Մեր համոզումը այն է որ եկեղեցւոյ մէջ այսօր տիրող յուղումին պատճառները վեր։ Հ. Համբարձումնեանն է իր գայթակեցուցիչ ուսուցումներով մէկ կողմէն, և միւս կողմէն՝ Եկեղեցական և Քաղաքական ժողովները իրենց արհամարանանքովը գէպի սըրբութիւնը դաւանութեան, որով անոնք թոյլ կուտան որ Աւետարանական բնմը այսպէս այլակերի և իջնէ մոլորդակին Բանապաշտութեան և Միաբաւանութեան։

Վաշուրին Աւետարանական

Գաւանութեան Պատասխանութեան Ուխտին

Գահիրէ, 3 Դեկտեմբեր, 1930 (կիթ)

Սոյն Յայտարարութեան կցուած են հետեւեալ լրացուցիչ բացարութիւնները։

1. Բատ վեր։ Հ. Համբարձումնեանի Արեւելքի բոլոր կրօնքերուն մէջ կայ աստուծային յայտնութիւն մը գրեթէ հաւասարապատիւ քրիստոնէութեան, որուն առաւելութիւնը քանոնական է միայն և ոչ թէ ըստ էութեան։ Արեւելքի մէջ կրօնքներու հիմնագիրները ապրած են նոյն կեսնքը, զոր Քրիստոս ապրած է և սորվեցուցած են ծմբառութիւններ, զորս Քրիստոս մեր Տէրն սորվեցուցած է։ Լեռան Քարողը առաջինը և հասպեսը չէ իր տեսակին մէջ։ Վեր։ Հ. Համբարձումնեանի Կիրակնօրեայ Դպրոցին բեմէն սորվեցուցածը չէ Քրիստոնէութեան աստուծային ծագումը, այլ աստուծային յայտնութիւնը բոլոր կրօնքներու մէջ։ Այս չէ Աւետարանականութիւնը, այս ուսուցումը իր խորքին մէջ Աստուծագիտութիւն (Theosophy) է և ոչ թէ Քրիստոնէութիւն։ Կիրակնօրեայ Դպրոցին նըպատակը Աստուծաշունչ մասեանը սորվեցնել է զայն

կազմող գիրքերու բոլղատութեամբ։ Վեր։ Հ. Համբարձումնեան բոլոր կրօնքներու մէջ կ'ուրամայ աստուծային եղական ծագումը Քրիստոնէութեան։

2. Մենք չենք կրնար համոզուիլ թէ վեր։ Հ. Համբարձումնեանի խասովանութիւնը զինքը քննող Երէցներու ժողովին մէջ եղած է այն, զոր նա կը դաւանի և կը քարոզէ այս օր մեր մէջ։ Երէցներու ժողովը որուն յարգանք ունինք խորին, չէր կրնար հաւանութիւն տալ ձեռնոդլութեանը մէկու մը, որ չհաւատար թէ Մարիամ, մայրը Յիսուսի, Ար. Հոգիէն ցլացաւ, որ չհաւատար թէ Յիսուսի գործած հրաշքները ըստ Աւետարաններու, և Անոր յարութիւնը գերեզմանէն նոյնին մարմնով պատմական իրողութիւններ են։ Ուրանու Յիսուսի ծնունդը Ար. Հոգիէն կը նշանակէ ակզրնական մեզք վերագէւել Անոր, կասկածիլ Յիսուսի գործած հրաշքներուն ստուգութեանը վրայ անվաւեր կ'ընէ Աւետարանները, և այլապէս մեկնել Անոր յարութիւնը գիրեզմանէն, հաւատար է չհաւատալ Անոր յարութեան նոյն մարմնով։ Աւետարանական գաւանութիւնը բիւրեղացած չէ վեր։ Համբարձումնեանի հաւատալիքին մէջ, նա կը (1) թափասի վարգապետութեան

1) Աւետարանական Եկեղեցւոյ մէջ բանածեւուած աղօթքնօր սովորութիւն դարձած չեն. բարողիչ կամ հովիւր պաշտաման միջոցին կ'ալօթի, բաս ներջնչման։ Այսպիսի պահի մը մէջ, ահա՛ Վեր Համբարձումնեան շնորհալարութիւն յայտնած է Անուեծոյ որ Քրիստոսէ զատ աշխարհ զրկած է նաեւ Պուտոս, Կոմիիկիոս, Եինթո և Մուհամէտ։ Ավալասիրումը Աւետարանական ըեմին . . . ։ Վեր։ Համբարձումնեանի այս տարօրինակ աղօթքը Աւետարանական բնմէն չցուցնելը թէ ըստ իր դաւանութեան «Երկինքի տակ փրկութեան համար Յիսուսի անոնեն զատ» որիշ անուններ ալ կան, թէ Յիսուս էւ այն. զոր բաւ իրեն համար, «Եւ եմ կեանքը, ճանապարհը եւ աշխարհութիւնը»։



վարդապետութիւն, անոր քարոզութիւնները և ուսուցումները ժխտումն են Նիկիական Հանգանակին :

3. Մենք դաւանութենէ չենք անջատեր կեանքը որ նոր ծնունդ մ'է Սր. Հոգիէն, կը տարբերինք այսպէս կոչուած Արդիականներէ անով որ ընդունելով Սր. Գրոց անսխալականութիւնը, անոր լոյսը իբր աստուածային յայտնութիւն կը նախընտրենք բանականութեան լոյսէն : Վեր. Համբարձումեան ըընդունիր Սր. Գրոց անսխալականութիւնը, ան բանականութեան լոյսը կը նախընտրէ յայտնութեան լոյսէն, որուն աղբիւնեն Հին և Նոր Կտակարանները: Բանազաշտութիւն (Rationalism) է այս, որուն հետ չկրնար հաշտուիլ հարազատ Աւետարանականութիւնը: Մենք կը հաւատանք թէ եկեղեցոյ կեանքը հիմնուած է հաւատացելոց կրօնական այն գիտակցութեանը վրայ թէ անոնք միշտ հաղորդ կը մնան կենդանի Քրիստոսի հետ և Սր. Հոգին է որ կը գործէ եկեղեցին մէջ: Վեր. Համբարձումեան ինքն իսկ յայտարարած է թէ Արդիականութիւնը հզօր հոսանք մ'է որուն դիմագրել կարելի չէ, պէտք է նետել այդ հոսանքին մէջ հետեւած ըլլալու համար ժամանակներու յառաջընթացութեան: Հարազատ Աւետարանականութիւնը կը ժխտէ այս տեսակ հետեւողութիւնն մը:

Բ.

Սրտառոցտթիւնը Վեր. Համբարձումեանի անձնական հանգանակին, հակասութիւնները եւ նահանջները. վերլուծութիւնը պատրուակուած դաւանութեան: Ուրացումները Սր. Գրոց անսխալականութեան, Յիսուսի գերբնական ծնունդին, գործած հրաշքներուն եւ խորհուրդին Սր. Երրորդութեան:

Պէտք է ի մաի ունենալ որ Վեր. Հ. Համբարձումեանի մոլոր քարոզութեանց պատճառով Արդիականութեան դէմ շարժումը թէեւ ի սկզբան Գահիրէի մէջ ծագում առած ըլլալով՝ Յայտարարութեան տակ Աւետարանական Գաւանութեան Պաշտպան Ուխտին կողմէն միայն Գահիրէի Վարչութիւնը ստորագրեց, առկայն այս Ուխտին հետ ի ներկայիտ Աղեքսանդրիոյ Հայ Աւետարանական եկեղեցին ալ կապուած է, և անոր հովիւը Վեր. Սամուէլ Մելգոննեան պատռւակալ հախաղութիւնը ընդունած ըլլալով՝ շարժումը տեղի լուրջ կազմակերպութեան մը հանգամանքը կը ստանայ և կ'ընդգրէի Գահիրէի և Աղեքսանդրիոյ երկու քրյը եկեղեցիները: Յայտարարութեան հարազարակ եներէն քիչ յետոյ անոր բարոյական ազգեցութիւնը բեկանելու փութկասութեամբ Վեր. Համբարձումեանի անունով «Հաւատոյ Հանգանակ» , խորագրին տակ տեարակ մը հաստարակուեցաւ բազկացած տասն և վեց էջերէ իբր պատասխան: Որչափ ալ նիհար այս տեարակին խորագիրը Յիսուսի նովին մարմնով համբարձումին չհաւատացող Վեր. Համբարձում Համբարձումեանի անձնուկան հանգանակը կը թուի ըլլալ, սակայն այդ արտա-

ոոց զբուածքին ոռաջին երեք էջերը «Եկեղեցական ժողովը» կ'օգտագործէ հանրութեան ծանօթացնելու թէ իրենց «Հովլիւը» շատ անբարիր հոդի մէ, որ ինն ամիսներ Սմերիկայի Օպէրիին Աստուածաբանական ձեմարանին մէջ ուստանելէ յևատյ՝ մեծ բաջողութեամբ ըստացած է «Մագիստրոս Աստուածաբանութեան՝ ախողուը»⁽¹⁾: Տեսրակին միւս տասըէ ջերը գրուած են համոզելու համար ընթերցողները թէ Փարիսեցիները, Ապուկեցիները, այսինքն կեղծաւուները միայն դաւանանքը խնդրոյ առարկայ կ'ընէին քանդի ըստ գրողին «Դաւանանքը չէ, այլ կրօնէր եւ հաւատքն եւ որ կը փրկի մարդը եւ կը վկայէ թէ՝ անիկա ուղղափառ դաւանակի տերատակապահ մ'ե»: Վեր. Համբարձումեան ինքը կը հասկնա՞յ արդեօք իմաստը այս պարբերութեան, կրնա՞յ բացատրել միտքը իրեն իսկ անհամենալի այս շիռթեանց: Ուշադրաւ է որ երեք էջերը միայն այս տետրակին յատկացուած են բուն նիւթին, այսինքն Վեր. Համբարձումեանի անձնուկան հանդանակին, և ստ որ իր հակասութիւններով և պատիպատ խուսափումներով

(1) Մենք ի վիճակի ենք յայտարարելու թէ «Եկեղեցական ժողովի այս հաւաստումը անմիշտ է, նախ՝ «Մագիստրոս Աստուածաբանութեան» տիտղոսը չկայ, ան չէ նաև աստիճանը «Աստուածաբանութեան Պատկանորի»: B.D. (Bachelor of Divinity) որ նուազագոյն երեք կամ չորս տարիներու ուսանողութիւն մը կը պահանջէ: Վեր Հ. Համբարձումեանի շնորհուած աժանզին տիտղոսը իրը զնահատում Ամերիկա իր ինն ամիսներու ակադեմական ունկընդութեանց, Հոգուական Աստուածաբանութեան համար է: (Pastoral Theology) որ կը սահմանափակուի փորձառաւթեանը մէջ թեմական վարչութեան:

նահանջ մ'է և անպատկառ ուրացում մը մինչեւ ցարդ Աւետարանական քեմին տուած իր բանապաշտական քարոզութեանց և ուսուցումներուն: Տասն և վեց էջերէ բաղկացած այս պրակը իր մորոր ուսուցումներուն գէմ եղած Յայտարարութեան և բոլոքին վաստացի հերքումը ըլլալով հանդերձ քուրչի կտոր մ'է ամբողջութեամբ, նոյն իսկ հայերէն լիզուի գէմ մեղանչումներով վարկարեկելու տատիճան Աւետարանական Վերապատուելիութեան արժանապատուութիւնը:

Մինչ մէկ կողմէն Վեր. Համբարձումեան կը յայտացորէ թէ գաւանութիւնը չփրկեր մորգը, այդ կեանքը, և գաւանական ուղղափառութեան խնդիր յարուցանել Փարիսեցիներու յաստուկ կեղծաւութիւն և մոլունդութիւն կը համարէ, և «անհաւատներու և անկրօններու իսկ հանդէպ թոյլատուութիւն» կը պահանջէ միւս կողմէ կը յաւելու, «Դաւանանքը էտկան է, ան որ խորհի գիտէ գաւանանք ունի անպայման, և անհատի մը նկարագիրն և ճակատագիրը իր գաւանանքին ուղղափառութենէն կախեալ են տառելապէս»: Վեր. Համբարձումեան կը տեսնէ արդեօք իր գրածներուն հակասութիւնը, գաւանութեան ուղղափառութիւնը էտկան է թէ ոչ, գաւանութիւնը ինչպէս կարելի է անջատել կեանքին, քանի որ նկարագիրը և ճակատագիրը կախեալ են նոյն այդ գաւանութեան ուղղափառութիւնը: Վեր. Համբարձումեան կրնա՞յ մեզի ցուցնել տարբերութիւնը գաւանութեան և հաւատքի, թէ ինչպէս տուաջինը չփրկեր և երկրորդը կը փրկէ և ինչ է սահմանը վրկութեան երբ ինք չհաւատար փրկութեան այն իմաստով, զոր նոր Կատկարանը կը սորվեցնէ իրը աղատագրութիւնը հոգւոյն մեղքի դատապարտութենէն

և «դուրսի խաւար»էն, ուր պիտի ըլլայ լոլ և կրծտել առամանց։ Մեզի համար նոյն են հաւատքը և դաւանութիւնը, անոնք կը կոնխեն փորձառութիւնը, որ գիտակցութիւնն է հաւատքով արդարացած ըլլալու, զգացումն է խաղաղութեան, զոր յատ ապաշխարութեան ունինք Աստուծոյ հետ, Յիսուս Քրիստոսով, որուն մէջ ալ կեցեր ենք. թուղթ առ Հռովմայեցիս գլուխ ե. 1 և 2 համարներ։ Վեր. Համբարձումեանի սորվեցուցածը Աւետարանական բեմէն մարդկային բոլոր հոգիներու վերջի վերջոյ գրկութիւնն է, նու չընդունիր յաւիտնական դասապարտութիւնը, որուն մէջ պատիժին գիտակցութիւնը կայ իրբեւ զրկումը դասապարտուծ հոգիներու Աստուծոյ երեսէն։ Մատթ. Ը.12: Անոր համար Ծննդոց Գիրքին Դրդ. գլուխը հրէական աւանդումէալ մ'է, որով կը բացատրուի մեղքին մուտքը աշխարհ։ Նու հաւատացով մ'ըլլալով մարդուն ի ծնէ բարութեան կը ժխտէ Սբ. Գրոց վարդապետութիւնը ակղքնական մեղքի։

Վեր. Համբարձումեան իր «Հաւատոյ Հանդանակը»ին մէջ, որ մի՛ մոռնաք թէ անձնական է, մինչ իր դաւանանքը արդիււք կը նկատէ իր կրօնական փորձառութեանը՝ զոր ունեցած է յանձին Յիսուսի, նու չճանչնար և կը մերժէ փորձառութիւնը ուրիշներու, որոնք կը տարբերին իրմէ։ Նու այս այլամերժութիւնը՝ որ տեսելութեամբ կը պառթկայ, այնքան ալ յառաջ կը տանի որ զինքը քննադասառները և ամբաստանողները կը կոչէ ոչ միայն «աղանդաւորներ», «ծանծաղամիտներ», «հոգեւոր մանակներ», «կեղծաւորներ», «մեռեալ տառապաշտներ», «չաղօթողներ», «ուրացողներ», այլ և «մարդասպաններ»։ Տեսէ՛ք և դասեցէք թէ մինչեւ

ուր կ'երթան Աւետարանական բեմէն Աւետարանի այս հեղ քորողիչին ցեխարձակումները։ Եւ վեր։ Համբարձումեան կը յաւելու, «Պատմութիւնը կը կրկնուի, Քրիստոնէական եկեղեցիներու ներկայ կոցութիւնը ձիշդ այն է, ինչ որ էր երկու հազար տարի առաջ։ Յիսուս Քրիստոսի և իր անմիջական նետեռորդներուն կրօնական պարզութեանը մէջ խորոշնկ, մաքուր և ծշմարիտ փորձառութենէն զուրկ Քրիստոնեաները այսօր փարբեցիցած, եկեղեցիները աւազակներու այրերու վերածած, իրենց անմիաբանութեամբ և դաւանական Կոփեներով Յիսուս Քրիստոսը և (1) անոր Հայրն եւ Աստուածը կը խաչեն դարձեալ։»

Աչքի առջեւ ունենալով Գառհիրէի Հոյ Աւետարանական եկեղեցւոյ մէջ տիրող ներկայ յուղումը և դաւանական վէճներու հետեւանքով յառաջ եկած բաժանումը, որով «եկեղեցին աւազակներու բոյնի է վերածուած», կը հարցնենք որո՞նք են պատասխանատունները, ո՞չ աւազքէն նախ «հովիւը» լինքը վարձկան, աժան Մագիստրոսը քրիստոնեաթ աստուծաբանութեան՝ իր մոլար ուսուցումներով, և յետոյ եկեղեցական և Քաղաքական Ժողովները անպատճախանատու, որոնց թոյլառութեամբ տեղի կ'ունենան այդ ուսուցումները հակառակ բարձրացած բողոքներու։ Ի՞նչպէս և ի՞նչ անխոստովանելի շարեւառիթներէ դրդուած այս հաւատաւոր ժողովականները, որոնք տեսիլքներ կը տեսնէին, մէկ օրէն միւսը արդիստապաշտ դարձան և իրենց «հովիւ»ին հետ ուրացան Սբ. Գրոց անսխալտկանութիւնը, Յիսու-

(1) Բնդգծումը մեր է։

սի գերբնական ծնունդը և Անոր գործած հրաշքները և յարտեթիւնը նովին մարմնավ ըստ Աւետարաններու։ Յայարարութիւնը՝ զոր իր բողոք Աւետարանական Դաւանութիւնն Պաշտպան Ուխտը հրապարակ թերած է, ճշմարիտ է ամբողջութեամբ, հան ամէն մէկ ամբուանութիւն զօրել ապացոյց մունի իր ետին և Վեր։ Համբարձումեան իր կեղծ և սնիմաստ հանգանակովը չէ որ պիտի կարենայ հերքել ամբաստանութիւնը և տորհամոզել գործակդած միտքերը։

Վեր. Համբարձումեանի վերագրուած «անբասրութիւնը» ուշագրաւ պարագայ մ'է, որով իր շուրջը հուարուած հին հաշուեցորդարներ կ'արգուացնեն անոր դաւանական արտառացութիւնները և սոփեստիկ ուրացումները։ Եւ ի՞նչ է այն անբասրոքիւնը, որ այսօր գլխաւոր և միուկ փաստն է ձեռքը կուսակցականացոծ Եկեղեցական և Քաղաքական ժողովներու, ընմին վրալ պանելու համար քորողիչ մը որ չհաւասար իր քարոզած Աւետարաններու վաւերականութեան, և հոն Յիսուսի կեռնքին դրուազներէն կը զատէ ստորդը ըստ իր հասկացողութեան, և զայն նիւթ կ'ընարէ իր քարոզութեանց։ Հայկացնեան Լեզուի Առանոն բառարաննին մէջ «անբասիր» և «անբասրական» բառերուն գէմը կը աենանք անմեղադրելի» բացառութիւնը և աս չէ ի հարկէ ստորողելիքը սրբութեան, զոր Յիսուս աեփականնեց յայտարարելով թէ ո՞վ կրնոր իր վրայ մեղք գտնելը Վեր։ Համբարձումեանի վերագրուած անբասրութիւնը առ ստուելին Մոլոխական Տամնաբանեայի մէջ կարդ մը Ժխտական պատուէրներու պահպանումը միայն կրնայ ըլլալ, մարդիկ ոչ ոքի ներքին կեանքին կարող են թիւնը ։

Ներքին կեանքը Աստուած միայն զիտէ և առ ստոյդ է միայն թէ երբ Վեր։ Համբարձումեան նկղը կը զբուի ան շատ ալ չվարանիր ուրանալու ինչ որ անցեալին մէջ սորվեցուցիր կամ քարոզեր է, իրեն համար նահանջը անարի գործ մը չէ այլ յարմարում մ'է պարագային։ Եթէ բաղգասութիւն պիտի ընկնը անցեալի հետ կը անք ըսել թէ Գահիրէի Հայ Աւետարանական Եկեղեցւոյ նախկին երկու երէցները աւելի օնբասիր գըտնեւած են, անոնք այն առաքինութիւնը ունեցած են որ՝ գտանութեան պատճառով հերձուածած չեն եկեղեցին և իրենց հաղարտ ուրացումներով միամիտ հաւասարցեալ ները իրենց հետ քշած չեն գէպի խորխորածը Արդիականութեան և Բանապաշտութեան։ Ամէն պարագայի մէջ Վեր։ Համբարձումեանի անձնական այս հանգանակը, որ հետու է հարազատ Աւետարանական ըլլալը, չէ նաև խակութիւնը և ամբողջութիւնը այն դաւանութեան որ առանձնապէս իրեն է։ Հարցումին թէ ինչու Վեր։ Համբարձումեանի հաւատոյ հանգանակը անձնական պիտք է ըլլայ և ոչ թէ հարազատօրէն Աւետարանական կան որուն ընմին նա կը քարոզէ, ինք միայն կրնոյ, պատասխանել յենլով ի հարկէ կրկնին կրօնական այն ներքին փորձառութեան վրայ, որ իրեն եղած է և մասնաւոր։ Աստուածանութեան քրիստոսամերժ մագիստրոսին այս անձնական հանգանակին մէջ չկայ ոեւէ ակնարկութեան հաւատքով արդարանալու եւ ձեր ընորհիք վարդապետութեանց վրայ, որոնք հիմն իսկ են փրկութեան խորհուրդին։ Մենք այս լուսներու և կախութեան տեղի առաջանական անհարաժեշտ կը նկատենք ուղարկութեան անհարաժեշտ կը նկատենք ուղարկութեան գտնիրէի Հայ Աւետարանական բեմին արդիակելու գործիքին կը նկատենք ուղարկութեան գտնիրէի Հայ Աւետարանական բեմին արդիա-

պաշտ քարողիչին, ոչ թէ այն ակնկալութեամբ որ
նու պիտի զիջանի պատասխանել անոնց, այլ առելի այն
մտօք որ Հայ Աւետարաննական համայնքը տեսնէ թէ
բանագաշտութեան այս գիտական քարողիչը տիտղո-
սաւոր մինչեւ ուր բերած է Աւետարաննականութիւնը:

1. Վեր Հարագնումնան իսկապէս կը նաւատա՞յ
քի ամբողջ Ար. Գիրքը զայն կազմող վարսուն եւ վեց
մատեաններով շունչն և Աստուծոյ եւ անխալական:
Մեր պատասխանն է ոչ: Վեր. Համբարձումեանի սոր-
գեցուցոծը այն է որ ինչ ու ըլլայ իսկութիւնը Աս-
տուծային շունչն Ար. Գրոց մէջ՝ ան մարդկային
ձեռակերտ է և սխարական, ան կը պարունակէ շունչը
Աստուծոյ սակայն ամբողջութեամբը չէ շունչը Աս-
տուծային: Վեր. Համբարձումեանի վաւերական ըն-
դունած Աստուծային մատեանը շատ նիհար է և դեղ-
չուած, քանզի անոր մէջէն դուրս երած են այն ամէն
պատմուածքները, որոնք գիտութեան և բանականու-
թեան հետ ըստ իրեն կարծեաց չեն համաձայնիր: Եթէ
Ար. Գիրքը ամբողջ, հմտեւաբար և Աւետարանները
մարդկային են և սխարական, ինչպէս կրնանք հաւա-
տալ ճշմարտութեանը Քրիստոսի իրեն համար տուած
վկայութեանը թէ իմիք եւ Հայր նոյն են եւ ո՛վ որ զինքը
տեսած է հաւրի տեսած է: Ինչպէս կրնանք ընդունիլ
զՅիսուս որպէս Փրկիչը մարդոց երբ կը սարակուսինք
Աւետարաններու պատմութեանը վրայ նկատմամբ Յի-
սուսի գերբնական ծնունդին, ապրած կեսնքին, դոր-
ծած հրաշքներուն, մահուանը, յարութեանը գերեզ-
մանէն և համբարձումին, կամ այլապէս մեկնենք այս
մէծ գէպքերը: Վեր. Համբարձումեան իր ներշնչում-
ները կը սասանայ ոչ թէ ուղղակի Ար. Գիրքէն, ինչ-

պէս գրուած է ան, այլ Տր. Հէրի Ֆօստիքի
«The Modern Use of Bible» էն(1) «Ար.Գրոց Արդի
Կիրառութիւնը» հասորին ուր նեղինակը կը փորձէ
մեկնել Հին և Նոր Կատկարանները ոչ թէ որպէս պատ-
գամը Հին Ուխտին, այլ որպէս պատմութիւնը Հրէից
ըստ աիրող աւանդութեանց և նախագայարումներաւ, և
Նոր Կատկարանը կը ստորսգուի ոչ թէ իբր Նոր
Ուխտ մը Հինին հետ Կապուած աստուծային նախա-
տեսութեամբ մը, այլ որպէս Ծառագովական մը աստ-
շածացեալ մարդ Յիսուսի կեսնքին և ուսուցումնե-
րուն ոչ ականատեսներու կողմէն գրուած յետ Անոր
մահուան, հարազատ և անհարազատ զրուողներով
խառն, զորս պէտք է զամել: Վեր. Համբարձումեան
երբ չընդունիր Ար. Գրոց անսխարիկունութիւնը, ինչ-
պէս ան գրուած է, նու չդաւանիր ի հարկէ Ար.Գիրքը
իբր միակ կանոնը հաւատոյ և կեսնքի, ինչ որ հիմն
է Աւետարաննականութեան:

(1) Տր. Հէրի Ֆօստիքի առաջնորդն է Ամերիկայի մէջ Արդիական
շարժումին եւ բարողիչը նիւ Եսորի մէջ «Riverside Church»ին
Դետավինեաց Եկեղեցին, որ իր անունը առած է Հրտափնի վրայ
կառուցուած ըլլալուն համար, նուիրասուութեամբ ձօն Մոքքէ-
լլրի: Շինութեանը այս հսկայական տաճարին, որուն ճարտարա-
պետութիւնը գոթական է, չորս միջին տողար ծախսուած
է եւ մինչեւ զեց հազար անձերու տեղ ունի: Այս Եկեղե-
ցին տարբեր անոն մը չէր կրնար կրել Ար. Երրորդութեան կամ
Ցարութեան, քանզի Տր. Ֆօստիք, ինչպէս բոլոր Արդիականներ,
կը հաւատայ Քրիստոսի մարդկութեանը միայն: Անցեալ Հոկ-
տեմբեր 5ին, որ նաւակարիքի օրն էր այս Եկեղեցին, Տր. Ֆօս-
տիք քարոզեց զՔրիստոս իբր մեծագոյն «հոգեբոյթ»ը իր Ժամանա-
կին եւ ոչ թէ Որդի Աստուծ եւ Փրկիչ Մարդկան. (Bible Re-
corder, Յունուարի թիւ 1951):

2. Վեր. Համբարձումնան կը հաւատա՞յ Գերբիս-
կան ծնունդին Յիսուսի, մեր պատաժանն է ոչ: Վեր.
Համբարձումնանի մինչեւ ցարդ Աւետարանական բեմէն
սորվեցուցածը այն է որ ուեէ կոյա կրնայ Սր. Հոգիէն
յղանալ նուիրուելով Աստուծոյ, ուեէ մայր կրնայ ըլլու
Մարիամ, մայրն Յիսուսի, աղօթքովի իր մէջ ընդունելով
Հոգին Աստուծոյ: Վեր. Համբարձումնան Ամովմերու,
Յովէներու և Եսայիներու կարզին կը դնէ զՔրիստոս
և անկարելի չխաներ տեսնել աշխարհի վրայ նոր Քրիս-
տոսներ: Ըստ Վեր. Համբարձումնանի Յիսուսի ծնունդը
մարդկային է ի հօրէ և մօրէ, Անոր ծնունդին մէջ
չկոյց գերբնականութիւն, Յիսուսի ծնունդը մարդկորէն
այնքան բնական է, որքան բնական եղած է ծնունդը
Մովսէսի և Եղիայի: Ապացոյց կը փնտուէք. իր փասաը
այն է որ Յիսուս ըստ մարդարէութեանց չը կրնար
Քառեթէ սերի ևթէ նու իսկապէս չըլլար որդին Յով-
անիայ: Մատթէոսի Աւետարանին առաջին դլուխը, որ-
պէս ազգաբանութիւնը Յիսուսի, գուրկ պիտի ըլլուր
նշանակութիւնէ, եթէ Յովսէփ չի լինէր հայրը Յիսուս-
ի: Կոյսը յղացու և մանուկ մը ծնաւ այս իմաստով
միտին: Պատմութիւնը և համարները Աւետարաններու
մէջ Մարիամայ Կոյսին Սր. Հոգիէն յղացման, ըստ Սր-
դիսպաշներու, որոց իր իսկ յայտարարութեամբ կը
հետեւ Վեր. Համբարձումնան, ետքէն սպրդու են Եկե-
ղեցւոյ կողմէն: Աւետարաններու Անտիոքեան առաջին
բնագրին մէջ, ըստ Սր. Գրոց այս քննադասներուն,
չկան համարները Մարիամայ Սր. Հոգիէն յղացման, հոն
Յովսէփ գրուած է որպէս հայրը Յիսուսի: Աւետարան-
ներու Բիւզնդական բնագիր օրինակներուն մէջ առա-
ջին անդամ կը տեսնուին այս համարները. Քրիստոնեայ

եկեղեցիներու մէջ ի ներկայիս գործոծուած թարդմո-
նութիւնները Բիւզնդական ոյս քննադիրէն են, ըստ
որում և Նիկիոյ մողովը իր հանդասակին մէջ ընդունեց
Մարիամայ Կոյսին Սր. Հոգիէն յղացումը: Վեր. Համ-
բարձումնանի բնմէն սորվեցաւցածը ցարդ ժիսուսն է
այս հաւատքին, նա չընդունիր Յիսուսի Սր. Հոգիէն
ծնունդը իմաստովը գերբնականին, անոր խստավանու-
թիւնը իր այսպէս Կոյսուած «Հաւատոյ Հանգանակ» ին
մէջ եթէ չէ անարինահանջ մը, վերապահութիւնը քո-
ղարկուած ուրացումն է Յիսուսի Սր. Հոգիէն ծնունդին,
ան ուրացումն է նաև Յիսուսի Աստուածութեան, ըստ
որում Յիսուս մեր Տէրն իր մարդկային հանգանան-
քովը միայն և սկզբնական մաղթի մէջ ծնունդ ըլլուրի
չը կրնար կատարել քառութիւնը խոչին վրայ իր
մանուամբը իրեւ մշտնշենական պատարագ: Վեր.
Համբարձումնան կը գիտակցի՞ արգեօք թէ ո՛ւր կը
յանգին իր մոլոր և անկշիռ ուսուցումները:

3. Ի՞նչ և Վեր. Համբարձումնանի ուսուցանք
նկատմամբ Յիսուսի գործած հրաւեներուն ըստ Աւետարան-
ներու: Վեր. Համբարձումնան չընդունիր թէ Յիսուսի
գործած հրաշքները (1) պատմական իրազութիւններ են
նու չը հաւատար թէ Յիսուս չորս օրուան մեռած
Դաղարոսը, նոււ Նայիրսի որմեւոյրի Կոսջ որդին յա-
րացարու, նոււ Նայիրսի որմեւոյրի Կոսջ որդին յա-
րացարու, որու գործած է մանոնք կրկին կեանքի կոչու,

(1) Հրաշքները, որոնք արծոնազբուած են Հին Եւ Նոր Կտակա-
րաններու մէջ չեն զործերը պատմի արուեստի, այլ նշաններ աս-
տուածալին, որոնք զերիվերոյ կը կենան բան ծանօթ օրէնքները
ընութեան: Քրիստոս մեր Տէրն, զործեց հրաշքները հրապարա-
բնութեան: Քրիստոս մեր Տէրն, զործեց հրաշքները իր աստուածութեան եւ Մեսիական կո-
կալ իրեւ ապացոյները իր աստուածութեան եւ Մեսիական կո-

նու Հաւատասար թէ մեր Տէքն Յիսուս Գալիլիայի
ծովուն վըսայ սասատոծ է փողորիկը և հրամանավը
բանին խաղաղեցուցած է ալեկոծութիւնը: Վեր. Համ-
բարձումնեան այս մեծ դէպքերը Յիսուսի կեանքին
չկրնար նիւթ ընկել իր քարոզութեան, քանզի կը
պակսի իր մէջ հաւատաքը և ինչու: Որտինեանեւ այս-
ովի դէպքեր հակառակ են ընութեան օրէնքներուն
և չն համաձայնիր գիտութեան հետ. կենսաբանու-
թիւնը չկրնար բացատրել թէ ի՞նչպէս չորս օրուան
դիու մը կը կենդանանայ գերբնական ձայնի մը կո-
չւամալ, բնալիքաւթիւնը նոյնպէս անկարող է փոթո-
րիկի մը յանկարծ կասումը մեկնել մթնոլորտի մէջ
օդի հոսանքներու ծանօթ օրէնքներու միջոցաւ: Եթէ
վեր. Համբարձումնեան կը հերքէ Ղազարոսի գերեզ-
մունէն յորութեան իրեւեւ պատմական դէպք իրակա-
նութիւնը և անոր հետ ուրիշ հրաշքներու ալ, որոնք
Յիսուսի կեանքին և առջած սիրոյն գեղեցկագոյն
գրուագներն են, և կը վերաբրէ զանոնք արեւելեան
մտքի դէպի գերբնականը և անսովորը ունեցած մի-
տումին և զանոնք կը նկատէ յերիւրուածներ, որուաք

Հումին, անոնք գործուեցան ոչ թէ պակուցանելու համար մարդիկ այլ ամորինու համար ցաւը եւ տառապանիք, որոնք հատեւանք էին մեղաց մուտքին աշխարհ։ Մասթ. Փ. Լ. Յովիկ. Ժ. 12: Ըստ Սրբ Օլիվը Լուֆի, որ համաշխարհային Ներխնակութիւն մ'է բնական զիտութեանց մէջ, հրաշքները չեն կրնար նկատուիլ բեկանումը բնութեան օրէնքներուն. անոնք սահմաններուն մէջ են մծագոյն բնութեան, որուն մէջ կը գործէ Աստուածալին հոգին։ Հրաշքներ մեր շուրջը շարունակ տեղի կ'ունենան եւ մենք կ'անտեսներ կանոնք, մենք կ'ապրինք նախախնամութեան մէջ եւ մաս կը կազմենք Կարգաւորեալ տիեզերքի մը. (տեսնել *Man and Universe*, Chapter on Science, Religion and Miracle.):

ժամանակի յառաջացմամբ իրականութեան փոխութ
են, արդեօք վերիվայր ՀԱՐՁԻ՞Ր Աւեարաններու հետ
ամբողջ Սր. Գրոց վաւերականութիւնը՝ երբ Վեր.
Համբարձումեան կը հերքէ պատմականութիւնը Պաղ-
րախ յարութեանը գերեզմանէն, Բնչակը կը նայ հաւասար
Քրիստոսի յարութեանը գերեզմանէն երրորդ օրը իր
մահուան և գաւանիլ Անոր ասաւածութիւնը, կամ
քարոզել զոնի որպէս Փրկիչ աշխարհի. Բնչակը կրնայ
համարձակիլ և ըսել «կը ճայնակցիմ Նիկիոյ մեր հո-
ւատաքի հայրերուն և կ'երգեմ անոնց հետ»; Վեր. Համ-
բարձումեան գիտէ թէ խկազէս ի՞նչի կը հուսաց և
քարձումեան գիտէ թէ խկազէս ի՞նչի կը հուսաց և
ի՞նչ է իր քարոզածը. Նու ասանց խզանաւութեան
բռնաբարելով Աւատարանական թեմը իր հետ տիգմի
մէջ կը միսրէ անգիտակից հասարակութիւնը և այս
օր աս Ճմարիսէ միայն թէ եկեղեցիէ՞՞ զոր հովուել կը
յաւակինի, և թեմէն՝ յորմէ կը քարոզէ իր բանդագու-
շանքը, ոչ ի՞նչ միադած է մաքուր Աւատարանական շանքը,

4. Ինչ ելած է Վեր. Համբարձումնեաք համբարձումն գումը ցարդ Աւետարանական թեմէն նկատմամբ խորհուրդն Արք. Երրորդութեան: Վեր. Համբարձումնեան իր դիմ Արք. Երրորդութեան: Վեր. Համբարձումնեան իր հաւատասոյ անձնական հանդասակին մէջ, զոր հանրութեան կը կարդայ, ամսպէս կը ցուցնէ թէ ինք հաւատացող մէ Սր. Երրորդութեան խորհուրդին, թէ Սր. Երրորդութիւնը բնապանցական տեսութիւն մը չէ, այլ կրօնական փորձառութիւն մը, զոր ինք ունեցած է և թէ առանց Սր. Երրորդութեան խորհուրդին առառանձնահաշութիւն կարելի չէ: Ի՞նչ եղած է առկայն, Վեր. Համբարձումնեանի իսկական ուսուցումը թեմէն անկուփ անոր պատրուակած ներքին փորձառութեանէն, անոր քաղաքացութիւնը Աւետարաններու թէ է էտաներու Երրոր-

ηπποθέτειν μασιθίν έργωδ ή, αναπρ ωπρόβλεψεσσόδε ωρμήσεω
αποπάθησηκές και μήποτε ζωγρέ, Πραγμά το Σύμφωνο της
παράτην, θέτει ηπανταπειρήθηκεν πρωτότατη, φέρεται και
Υποβάθη, αναπρ ψαυτώναδε λιγραντόναρκειας Ταχυπογήρ πελέζει
ζητινέαρη μαρτηρίζουτεθηκεν επέτειον θέτει φέρεται μαρτινοποιεύθηκεν
τελούτη ή γενιδίνη Φρεγαναρή, Κέραρ. Ζωδραρδαπομανή
ωπρόβλεψεσσόδε όλεταναραπάνακαν ρημέζειν έργωδ ή από την
εργαρητηρίεων ιστορίανεργήν μέχρι Ψρωνάδηνακαναπεύθηκεν
καταβατότη ή Φρεγαναρηποτεθηκεν, και μαρτηρίζουτεθηκεν παρ-
αποκειτεθηκεν επιστηνειανειρητηκεν παραπομανή Φρεγαναρηποτεθηκεν
από τη Ψρωνάδηνακαναπεύθηκεν, φέρεται. Ζωδραρδαπομανή
καιρού Ψρωνάδηνακαναπεύθηκεν ήρηρε παραποματή Φρεγαναρηποτεθηκεν
θηκεν ήταν, και έργαρητηποτεθηκεν πει μαρτηρίζουτεθηκεν γεγον-
τοπεύθηκεν ήρηρε παραπομανή ήρηρε προνέψιμος μέχρι από, ήρηρε
Φρεγαναρηποτεθηκεν ήρηρε Φρεγαναρηποτεθηκεν ήρηρε παραπομανή
ίστην και από οριστανά (1) ήσθιανανα Καναντηκεν ήσηκ ήρηρε οριστηκεν
ήρηρε παραπομανή ήρηρε ήνηκαναρηποτεθηκεν, απρημήρ Όλετανα-
ρηπομακαν ήνηκεκερειανη σερ πρωτηρίζειν τακετή Ψρωνάδηνακαν
φροτερήθη μερη παραπομανή ήρηρε πρωτηρίζειν πει φέρεται φέρεται. Ζωδραρ-
δαπομανή ηξετεθηκεν ήρηρε φροτερήθη ήρηρε Φρεγαναρηποτεθηκεν Όλεταναρηποτεθηκεν,
από τη διαδοτηκεν ήρηρε φανθηκοτη πασαπομανηρη Όλεταναρηποτεθηκεν
θηκεν (Γηεοργή): Ζωδραρδαποτεθηκεν από ήρηρε, πορ ήταν
ήρηρε φέρεται ήρηρε οπιστηρηποτεθηκεν ήτηνδηδη ποτοθρηποτη, ζωδρ-
ρηποτεθηκεν ήρηρε ηβηνηνη, ήρηρε παραπομανή Βητηνειανη φανταρηρη αριστανή,
από τη διαδοτηκεν ήρηρε ήνηκαναρηποτεθηκεν, προσηνη ήρηρε φαντηρηποτη-
ρηποτη ήρηρε περαποτεθηκεν ήπιαποτεθηκεν αποτεθηκεν παπατη
θηκεν ήνηκεκερειανη :

(1) Σωj Πεικαρπανικαλιαν Եկեղեցիները Սփιրփա, Յունատան և
Ամերիկա Թո'դ գիւնան թէ Գահիրէի Հωj Πεικαρπανικαλιαν Եկե-
ղեցւոյ Կիբակնօրեայ Դարոցին մէջ շարաթներով զասախօսութեան
Նիթ եղած է կիսալոր ոչ թէ Ֆրուուփ կամ Պօղոս Առաքեալի, այլ
Բէթանոս Եղագիսիականի մը, Մահաթմա Կանարի և այդ ալ
Մոյլառութեամբ Եկեղեցական ժողովքի: Տեսէ՛ք թէ Արդիա-
կանութիւնը ի՞նչի վերածած է Առաքարանական Եկեղեցին:

9.

Վեր. Համբարձումեանի մեկնութիւնը Նիկիական Հանգանակի. վերապահութեանց տակ թագնուած ուրացում-ները: Ժխտումը մեղքի վարդապետութեան եւ քառութեան խորհուրդին, կեանքի քարոզութիւնը առանց հաւատքի, Ստոյիկեան քարոյախօսութիւնը վոյան քրիստոնէականին. եզրակացութիւն:

Հասա Վեր . Համբարձումեանի Նիկիոյ հանգանառ
կը Դրդ . գարու միստիկ ըմբանումներով խմբագըր-
ուած է , և քանակը ըստ գարու եկեղեցին անոր պատե-
րուն հարկագրուած չէ կառչիլ և ազատ է զայն տարբեր
կերպով մեկնել քան ինչպէս կը մեկնուէր իր ժամանա-
կին և անոր անմիջապէս յաջորդոլ դարերու միջոցին :
Սյս հանգանակին մէջ , օրինակի համար , « լոյս ի լուսոյ »
բանաձեւը կնոստիկեան է , ուր հոսումով կը բացառուի
Յիսուսի աստուածութեան ծագումը Հօր Աստուծմէ : Սյս
հասկացողութեամբ Վեր . Համբարձումեան թոյլատրելի
կը գտնէ Յիսուսի ծննդեան , յարութեան , համբարձման
և երկրորդ գալատեան արտաքին ձեւ ու եղանակիներու
մասին գտղափարներու տարսկալծութիւնը : Ի՞նչ են
այս արտաքին ձեւ և եղանակները . թոյլատրելի այ-
տարսակարձութիւններով կրնանք արդեօք Յիսուսի ծը-
նունդին գերբնականէն տարբեր կերպով հաւատուլ ,
զայն մարդկայնացնել և իջեցնել այն հանգամանքին

որ ոեւէ կոյս կարենաց աղօթքով և նուիրումով յղանալ Սր. Հոգիէն, այս է արդեօք իրողութիւնը մեր Տէրն Յիսուսի ծննդեան, թէ ճշմարտապէս Մարիամ, մայրն Յիսուսի յղացաւ Սր. Հոգիէն առանց յարաբերելու Յովսէփի հետ ի՞նչ են Յիսուսի յարութեան և համբաժման արտաքին ձեւ և եղանակները, եթէ անոնք չեն նշանակեր «ապիլն մարմնով» յարութիւնը և համբաժմումը, քանի որ գերեզմանը՝ ուր Յիսուս թաղուհցաւ, գատարկ էր, և երբ երեցաւ նու իր աշակերտներուն և հաւատացեալերու բազմութեան, շօշափել տուու անոնց իր մարմնը բնւեռներու նշաններով, և Թօվմասի նման թերոհաւատուները շարժեց ըսելու «իմ Տէրս և իմ Աստուածու»։ Քրիստոսի երկրորդ գույնաց հոգեւոր իմաստով՝ Անոր նուռամմէն է արդեօք միայն մարդոց հոգիները և կամ մուտքը մարդոց ուրախերուն մէջ հոն վերապրելու համար իր արդարութեամբը, թէ իրական դալուստ մէ աշխարհի վրայ ամպերու մէջէն և հրեշտակներով հաստատելու իր թագուռութիւնը խողալութեան և վերջ տալու իշխանութիւնը Զարին։ Վեր. Համբարձումեան այս բոլոր գէպքերու մէջ, որոնք Քրիստոսի կեանքին հետ կազ ունին «արտաքին ձեւ և եղանակներու մասին գաղափարներու առրերութիւնները» թոյլատրելի կը գըտնէ, քանզի ինքն ալ բոլորը իրականէ տարբեր գաղփարներու տեսակէտէ միայն կ'ընդունի, ան Քրիստոսի յարութիւնը կը մեկնէ Փիղիգականէ տարբեր անհիւթական «երեւոյթ»ով մը փաստարկելով թէ՝ Քրիստոսի յանկարծ ներկայութիւնը աշակերտաց ժողովին մէջ ութերորդ օրը իր յարութեան երբ գուսները դոց էին, մարմնաւոր ներկայութիւն մը չէր կընար ըլլոր

Պէտք է գիտնալ թէ Վեր. Համբարձումեան Աթէնքի «կրօնից Դպրոց»ին մէջ երկու տարի ուսունելէ և արջանաւարա ըլլալէ յետոյ, երբ որպէս մի արտօնմեալ քորողիչը Բանին զրկուեցաւ Գահիրէի Հայ Աւետարանական եկեղեցին, դեռ Աւետարանական դաւանութիւնը ընդունած չէր, ոչ ալ անդամ էր ոեւէ Աւետարանական եկեղեցիի։ Վեր. համբարձումեան Գահիրէի Աւետարանական եկեղեցին մէջ ըրաւ հաւատոյ իր առաջին խոստովանութիւնը, և կարգաց գաւանութիւնն մը իր կողմէն պատրաստուած և ի հարկէ նախապէս ալ վաւերացուած ինքզինքը «Եկեղեցական» կոչող ժողովի մը կողմէն, որ իր վրայ կը կրէր բոլոր յուսուկնութիւնները գերազոյն կրօնական խորհուրդի մը։ Անսովոր գէպք մէր այս Հայ Աւետարանականութիւնն ութսուն հինգ տարիներու պատմութեան մէջ և նմանը չըտեսնուած պտրագայ մը։ Եկեղեցւոյ քարոզիչ մը՝ որ քիչ յետոյ հովուութեան պիտի հրատիրուէր կուսակցութեան մը կողմէն, չըսելու համար եկեղեցին՝ ինքզինքը անդամ կը հաշուկէր այդ եկեղեցւոյ ոչ թէ խոստովանելով արդէն ընդունուած և ուղղափառ ճանչուուած գաւանութիւնը, այլ կարգալով պարզապէս իր պատրաստուած հաւատամբը սքօղուած բացատրութիւններով և խուստիելով լուռ այն բոլորէն, որոնք խկական դաւանութիւնը կը կազմէին հարազատ Աւետարանականութիւնն։ Ինքզինքը «Եկեղեցական» կոչող և անդիտակից քուէններով ընտրուած ժողովի մը թոյլատուութեամբը Վեր. Համբարձումեան այսպէս ոչ թէ քաջար և համոզուած՝ այլ սոլոսկելով էր որ մուտք գըտաւ Աւետարանական եկեղեցին ներս և ազատ զգաց առանց հակալչուի բհմէն և տուներէն ներս գործելու

իր տւերները յանուն Աւետարանականութեան, փոխանակ հաւատքի կասկածներ սերմանել սիրտերումէջ վաւերականութեանը և ներշնչումին դէմնոյնիակ իր քարոզած և դաւոնել կեղծած Աւետարաններուն։ «Եւ կեղծական ժողովը» կրնա՞յ բացատրել թէ ի՞նչու թոյրատուեցան բեմէն և հայ տուներէն ներս աւերիչ և հակաւետարանական այս ուսուցումները, մէկ օրէն միւսը «Եկեղեցական» այս ժողովը ի՞նչպէս ուրանալով Ուղղափառ Աւետարանական գաւոնութիւնը յարեցաւ Արդիականաւութեան, հասկդնելով յարնապէս թէ Նիկիական հանգանակը ժամանակավրէպ դարձեր էր և անոր աելը կը գրուէր Համբարձումեան հաւատամբը քրիստոսամերժ։

Մինչ վեր. Համբարձումեան իր անձնական հանգանակին մէջ, որ այսօր Գանձիրէի Հու Աւետարանական եկեղեցին է, այնպէս կը պատրուակէ թէ Երրորդութիւնը կ'ապրի իր մէջ և ինքը իր խկ փորձառութեամբը կրօնական, որքան Քրիստոնէական նոյնքան Պրտնմինեան գտած է զայն, մինչ նա կը խոստովոնի թէ կը հաւատայ Աստուածորդի Յիսուսի մարդեղութեան, հաւատարապատիւ անուարակոյս Քրիչնայի և Ռամայի ըստ Վետաներու զոր Կ'ուսացնէ ալ, մինչ կը յայտարարէ թէ Քրիստոսի յարութիւնը և գալուստը, հոգեւոր իմաստով անկասկած՝ կը զգայ իր մէջ, կը լոէ սուկայն Քրիստոնէութեան այն մեծ և հիմնական վարդապետութեանը վրայ որ է Անդէլ։ Վեր. Համբարձումեանի հաւատամբին մէջ մեղք բառը չկայ. Վիրկազործութիւնը՝ որ իբրեւ խորհուրդը խոչին վրայ կատարուած քառութեան չկընար անջատուիլ մեղին, հոն տեղ չունի.

Հստ վեր. Համբարձումեանի մեղքին մարդկութեան վրայ բնիրած գատապարտութիւնը չէր որ ի խաչ բարձրացուց զբրիստաս հան կատարելու համար մըշտընչենական պատորագ մը, այլ նախանձը Հրեաներու և նենդութիւնը Փարիսեցիներու և քահանաներու ընդդէմ մաերակրօն Յիսուսի, և ես հոս մաերակրօն բառը կ'ընդդէմ, քննզի վեր. Համբարձումեան Յիսուսի կը վերագրէ իբրեւ մարդ՝ կրօնը և գտանութիւն ի՞նչպէս պիտի վերագրէր ուեւէ կրօնական առաջնորդի և տ'ոսիք տեսնող մարդուէի մը։ Վեր. Համբարձումեան մինչեւ հիմա քարոզած չէ քաւութեան վրայ, նա իր ոչ մէկ քարոզին մէջ իր ուսինդիրները կը բերէ խաչին Քրիստոսի, նա չկընար քարոզի բաւուրեան վրայ իբրեւ Աստուածային խորհուրդ մը ի յաւիսենից յլացուած, գործադրութեան համար աշխարհի վրայ։ Նա Քրիստոսի վերջին պատգամը խաչին վրայ, «կատարեալ ե», չկընար մեկնել սրբէս լրումը պատարագին, որով Աստուածային արդարութիւնը գոհացում կը ստանար և մեղքով գտանապարտուած մարդը կը հաշտուէր իր Սրբարիչին հետ։ Ի՞նչ է ուրիմն, խմասը ապրուած Երրորդիրեան, զորմէ իբրեւ իր ներքին փորձառութիւնը յաճախ կը խօսի վեր. Համբարձումեան։ Ի՞նչ արդէք ունի Երրորդութեան բնագանցուկան հաւատքը, երբ մեղքը կը մեկնուի իբրեւ սրբզ բնկանումը բարօյական օրինաց և կ'ուրացուի խորհուրդը քաւութեան, որ հիմն է Քրիստոնէութեան և որուն մէջ է նոյն խոկ Աստուածութիւնը Քրիստոսի։ Վեր. Համբարձումեան իր անձնական հանգանակին մէջ անքան արտառոց՝ լուերով քաւութեան վրայ չցո՞ւցներ թէ իր հաւատքը այդ մասին չէ Աւետարանականը, բոլոր մարդկացին հոգիներու վերջ ի վերջոյ փրկութիւնը ընդունելով և յաւիտե-

նական դաստիարակութիւնը ժիսելով միթէ նու քառութեան հետ չուրանա՞ց փրկութեան ալ Քրիստոնէական վարդապետութիւնը՝ Վեր. Համբարձումեանի մօս հուսատքի հետ Բոնին գիտութիւնն ալ կը պակսի Բեմէն քարոզելու համար մեղքի եւ բաւութեան վրայ ըստ Պողոս Առաքելոյն առ. (1) Հոռոմայեցիս գրած թղթոյն, զոր Բընանի և Շիրաւսի նման քննադատներ խակը ընդունեցին իրեւ փիլիսոփայութիւնը Քրիստոնէութեան մեծողոյն խորհուրդին:

Խաչին վրայ ուրեմն, Քրիստոսի մոհուամբը կատարուած քաւութիւնը ըլլալով Քրիստոնէութեան զատառոշիչ և հիմնական վարդապետութիւնը անով ալ կը բացատրուի իր բարոյախօսութիւնը։ Աւետարանական քեմը Ստոյիկեան բարոյախօսութեան, այսինքն միայն անձնագույնի քարոզութեան համար չէ։ Աւետարանական քեմը միայն օրէնքի պահպանուամին համար յորդոր չկարդար, Ժիստական առաքինութիւնները չին Ուխտին կը պատկանին, նոր Ուխտը սիրոց հետ առ Աստուած և առ Ընկեր արտածած կը պահանջէ մահուանդ հաւատք քաւչարար արեան Յիսուսի, քանզի Քրիստոնէան ինչպէս կրնայ սիրել զՅիսուս երբ չհասաւար թէ Անոր մահը մահամեշտ էր իր փրկութեանը համար և թէ արդարութիւնը զոր ինքը տուացած է Հօր Աստուծոյ առջեւ, իրենը չէ այլ Յիսուսի, շահուած հաւատալով միայն Անոր քաւչարար արեան որպէս մըշտընջենական պատարագ։

Վեր. Համբարձումեան իր «Հաւատոյ Հանդսնակա» ին

(1) Հոռոմ. 9. 1-14, նաեւ Ա. Կորնթ. 6. 7, Եփես. Ա. 7, Երբ. Թ. 26

մէջ երբ կը խօսի Հին և Նոր Աստուածաբանութեան հետեւողներուն վրայ, ինք ըլլալով անտարակոյս վերջիններէն, զժուարութիւն մը չտեսներ անոնց գործակցութեանը եթէ անոնք Քրիստոսվ Կատուծոյ հետ հազորդ ըլլան և Մր. Հոգեւոյն պոտուղները գիտնան արտագըրել, և ապա օրինակ կը բերէ պարագան զործակցութեան Տր. Հէնրի Տրըմընտի և Մր. Մուտիի որոնց առաջինը իրը բարեշրջական կը համարէ հետեւող «Նոր Աստուածաբանութեան» և երկրորդը որպէս հիմնապաշտ հետեւող Հինն։ Անձիշգ. (1) Հէնրի Տրըմընտի վերագրուած որդիտկանութիւնը Քրիստոսի Աստուածային անձին նկատմամբ անոր ունեցած ուղղափառ հաւատքին առեակետէ։ Հէնրի Տրըմընտի բարեշրջութիւնը չուրանու կենաքի և առեստիներու առանձին ստեղծագործութիւնը Աստուծոյ կողմէն, անոր ընդունած ուղղափառ հաւատքին առեական կամաց առաջարկութիւնը մէջ համար չէ, որ ի յայտ կուգայ նիւթական և հոգեկան աշխարհներու մէջ հաւատարապէս կարդաւորեալ ներդաշնակութեամբ մը. Հէնրի Տրըմընտ չուրանու նոյնպէս մեղքը և խաչին քաւութիւնը Վեր. Համբարձումեան այս պարագան ինկաթիւրումով մը

(1) Տր. Հէնրի Տրըմընտ իր մեծ զործին մէջ «Բնական Օրէնքը ի Հոգեկան Աշխարհի» կը Ժիսուէ բնապաշտական տեսութիւնը կեանքին նիւթէն յառաջ եկած ըլլալուն եւ Կ'լնդունի կեանքի աստուածային ծագումը եւ անով հոլովյթը կը նկատէ ստեղծագործութեան մի կերպը, նա տարբերութիւնը կը ցուցնէ նիւթին եւ կեանքի անումին, նիւթին անումը կամ զարգացումը ինչպէս բիւրեղներունը դարսէն ըլլալով եւ կեանքին նիւթէն։ Հէնրի Տրըմընտի բարեշրջականութիւնը Ժիսումը չէ մարդուն առանձին ստեղծագործութեան։

մէջ կը բերէ ցուցունելու համար թէ իր քննադատները՝
դորս կ'անուանէ «աղմանդառորներ» և «մեռեալ դաւա-
նապաշտներ», Աստուծոյ հետ հազորդ եղած չեն կենդանի
Քրիստոսով և չեն արաւոգրեր պառւզները Սր. Հոգւոյն,
որնք են «իմնդութիւն, սէր, խազաղութիւն, երկայնու-
մառնաթիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւասարմու-
թիւն, հեղութիւն և մոռմկարութիւն»։ Զգելով այլոց
դատելու թէ ինքը Վեր. Համբարձումեան այս առաքի-
նութիւններէն որքանը կ'ապրի նոյնիակ իր դրած պը-
րակին մէջ, մենք կը հարցնենք Ի՞նչ է տարբերութիւնը
Հին և Նոր Աստուածաբանութեան միջեւ, որ իր խոր-
քին մէջ այնքան ալ ըստ իրեն էական չըլլուրով կորելի
կ'ընէ միոյն և միւսին հետեւողներուն գործոկցութիւնը։
Վեր. Համբարձումեան չգծեր տարբերութիւնը. իր
խոռափումը հասկնալի է։ Այս տարբերութիւնը խիստ
էական է և անհրաժեշտ է որ գծենք ցուցնելու համար
թէ Վեր. Համբարձումեան ուր կը խոռափի իր ինք-
նութիւնը երեւան բերելէ։ Հին Աստուածաբանութիւնը
կ'ընդունի մարդուն անկումը Աստուածային պատուէրին
գէ՞մ անոր անհնազանդութեան պատճառաւ, կը հաւասայ
յաջորդ սերունդներու դատապարտութեանը իրեւ հե-
տեւանք նսխանողաց գործած մեղքին, որուն արդիւնքը
եղած է մանը։ Արդիսկանութիւնը, որ Նոր Աստուա-
ծաբանութեան տակ կը թագնուի, կը Ժիտէ քարդապե-
տութիւնը մարդուն անկումին, ան կ'ընդունի բարո-
յական մարդուն աստիճանական զարգացումը, ըստ որում
ան տկար գիտակցութենէ կը դիմէ կատարեալին,
որ է ճանաչումը Աստուծոյ և նմանութիւնը մարդուն
իր Արարիչին։ Հին Աստուածաբանութիւնը Նոր Ուխ-
ար կը նկատէ լրումը Հինին մարգարէներու միջոցաւ

Աստուծմէ խոստացուած Մեսիայի գալուստովը և ա-
նոր պատարադովը խաչին վրայ մեղքերու քառու
թեան համար. Նոր Աստուածաբանութիւնը կը Ժիտէ
քառութեան վարդապետութիւնը, քանզի չհաւասար
մարդուն անկումին, ոչ ալ սկզբնական մեղքի բերած
դատապարտութեան. ան կը նկատէ Քրիստոսով յայտ-
նուած կեանքը իբր զարգացումը երբայսկան գաղա-
փարին Աստուծոյ, որով Աստուած որպէս Հայր կը
ներկայանայ և սերը կը լինի օրէնքը կեանքի։ Հին
Աստուածաբանութիւնը կը դաւանի Յիսուս Որդի Աստ-
ուած հուսարապատիւ Հօր Աստուծոյ, Արդիսկանու-
թիւնը Նոր Աստուածաբանութիւն անունով կը ճանչ-
նայ զՅիսուս իբրեւ գերմարդ (Super etiam) բարոյական
մարդուն աստիճանական զարգացումով և անոր գի-
տակցութեան մէջ Աստուածային անձին երեւումովը։
Այս է ահա, Նոր Աստուածաբանութիւնը, որուն կը հե-
տեւի Վեր. Համբարձումեան և զոր կը քարտզէ ալ
Աւետարանական բեմէն։

Աւետարանականութիւնը միայն մէկ Աստուածաբա-
նութիւն կը ճանչնայ, Երիսոնեականը, որուն հիմն է
Սր. Գիրքը, ան կ'անդիտանայ Նորը, որ ուրացումն է
Քրիստոսի աստուածութեան, մեղքի և քառութեան և
որուն մագիստրոսը ըլլալու պատիւը տրուած է Վեր.
Համբարձումեանի Վեր. Համբարձումեան ստէպ կը
խօսի աղօթքի վրայ և զինքը քննադատողները կը կո-
չէ «չաղօթողներ», սակայն Ի՞նչ է իր ըմբռնումը աղօթ-
քի մասին, այս հարցումին պատասխանը կորելի է հա-
մարել Տր. Հէրի Թօստիքի մատեանը «The Meaning of
Prayer», Աղօթի հետակութիւնը, որ սկզբէն մինչեւ-
վերջը աղերանք մ'է աստուածանաչութեան առանց

մեղքի ներխակական գիտակցութեան, առանց զգացու-
մին ապաշխարհութեան, և Տր. Հէրի Թօստիք կը ճանչ-
նայ զԱստուած առանց Քրիստոսի իբրեւ Որդի Աստուած:
Ի՞նչ մեծ է տարրերութիւնը Նարեկացիի Տր. Հէրի Թօս-
տիքէ. Նարեկացիի աղօթները իղձեր և աղարանք են
աստուած ճանչութեան, որոնք կը կայանան Սր. Եր-
րորդութեան մէջ, այդ աղօթներու մէջ կայ խոր ըզ-
գոցումը զզուանքի դէպի մեղք, և գիտակցութիւնը
այն է որ մարդս առանց մեղքի ապականութենէն դուրս
ելնելու չկրնար ճանչնալ զԱստուած: Վեր. Համբար-
ձումեան արդեօք կարդացած է Նարեկացին:

Ամփոփմալով արդ մեր վերլուծութիւնները՝ կ'եղ-
րակացնենք. Վեր. Համբարձումեան իր յարուցած կաս-
կածներով նկատմամբ Սր. Գրոց վաւերականութեան
և անախալականութեան, իր ուրացումովը Յիսուսի
գերբնական ճնունդին, ըստ որում ուրէ մայր Կրնայ
Սր. Հոգիէն յդան և Քրիստոս մը ճնանիլ, իր ժըմ-
տումովը Աւետարաններու մէջ պատմուած հրաշքներու
որպէս անկարելիութիւններ բնութեան օրէնքներու
սահմանին մէջ, իր հաւատքովը մարդկային բնութեան
բարութեան և բոլոր հոգիներու վերջ ի վերջոյ փըր-
կութեան, իր հերքումովը Քրիստոսի նովին մարմնով
յարութեան, ըստ որում յարութեան դէպքը կը մեկ-
նուի որպէս «անեիւքական երեւոյ» մը, իր քօղար-
կուոծ ուրացումովը մէկ քին իրականութեան և
խաչին վրայ կատարուած քաւութեան, իր զուգա-
կուութեամբը Աւետարաններու Երրորդութեան և Վէ-
տուններու եռաստատածութեան, Յիսուսի մարդեղու-
թեան և Քրիշնայի մարմնառութեան, — այս բոլորով
ահա ցոյց կուտայ թէ Աւետարանական դաւանութիւնը

բիւրեղոցած չէ իր մէջ և ճշմարիտ է միայն թէ նա կը
թափառի վարդապետութենէ վարդապետութիւն անհաս-
տատ և երերական : Քրիստոնէութիւնը իրեն համար
միատիկ փիլիտոփայութիւն մ'է ատտուածնաշնութեան,
անոր բարոյախօսութիւնը բեմէն չտարբերիր Ստոյիկ-
եամութենէ, առ առաելին մարդկայնականութիւն է,
յայտնութիւնը անոր համար բանականութիւն է և բա-
նին լրյուն է առաջնորդը դէպի ճշմարտութիւն :

Վեր. Համբարձումեան՝ հակատակ որ այս օր ձեռ-
նադրուած երէց մ'է մեր մէջ, հեռու է հաւատարիմ և
համոզուած աւետարանիչը ըլլալէ Սր. Գրոց խօսքին,
անոր բեմը Աւետարանական չէ և չկրնար ըլլալ: Նա
իբրեւ ուղիղ մարդ պէտք է քաջութիւնը ունենայ
յայտնապէս խոստվանելու տին որ է, ինչպէս ըրին
նման պարագաներու տակ իրմէ աւելի մեծանոգի անձ-
նուորութիւններ, ինչպէս ըրաւ Կարտիսալ Նիւմէն ձը-
գելով Անկլիքան եկեղեցին և յարելով Պատգականու-
թեան, ինչպէս ըրաւ Ռալֆ Էմըրսն հրաժարելով Մի-
ադաւան բեմէն և նուիրուելով հրապարակագրութեան
և ինչպէս ըրաւ ի մերայնոց Մանկասար Մանկասարեան
իջնելով Աւետարանական բեմէն և Գրականութեան
տալով իր ընտրութիւնը Աւետարանական բեմը կանգ-
նած չէ պանծացնելու համար Մանաթմո Կանտիի և Խա-
պինտրանաթ Թակորի հեթանոս բարոյախօսութիւնները,
այլ բերելու մարդիկ առ ոսս Յիսուսի խաչին Աւե-
տարանական բեմը երբ այսպէս կ'այլամերի, մենք զա-
ւակները այդ եկեղեցին կը խոստվանինք թէ՝ աւելի
մօտ կը գտնենք զմեզ Մայր Առաքելականին, յորմէ
դժբախտ պարագաներու բերումով բաժնուեցան մեր
հայրերը ութսուն և հինգ տարիներ առաջ :

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՐԱՎԱՐԱՐ

Հայաստանեայց Աւետարանական Եկեղեցին սկիզբ իր հիմնարկութեան 1846-ին ի Կ. Պոլիս յայտարարով հանդերձ թէ իր հաւատութեանը մտնող անդամներուն համար բանաձեւած է հետեւեալ (1) գուանութիւնը, որ կը կնուի ուխտադրութեամբ մը: Աւետարանական Դաւանութեան Պատապանութեան Ուխտը խարսխուելով անոր վրայ՝ կը յաւելու լրացուցիչ հասուածներ նոտրագիր, որոնք ընդունուած են Աւետարանական Հիմնապատ Եկեղեցիներու կողմէն աւելի որոշ ընելու համար իրենց կեցուածքը Բանապատութեան եւ Արդիականութեան դէմ:

Ա. Կը հաւատամ թէ միայն մեկ կենդանի եւ ճրծմարի Ասուած կալ, Արարիչ, Պահպանիչ եւ Կառավարիչ տիեզերայ, որուն միայն կը վայելի երկրպագութիւն: Կը հաւատամ թէ Ասուածութեան մէջ երեք տնակայ, Հայր, Արդի եւ Սբ. Հոգի, եւասոնք ոչ երեք՝ այլ մեկ Ասուած են:

(1) Առաջնորդ Հայաստանեայց Աւետարանական Եկեղեցւոյ, Գլուխ Բ: Կիլիկիոյ Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեան կողմէն 1884-ին ընդունուած դաւանութիւնը նոյն է ըստ էութեան:

Բ. Կը հաւատամ թէ Սբ. Գիրքը ամբողջութեամբ, Հին և Նոր Կառակարանները կազմող վաթուուն և վեց մասեաններով Ասուածոյ ունեցն եւ մարդոց տրուած է իբր Անոր կամքին յայտնութիւնը եւ միակ կանոնը հաւատոյ եւ կենաբի: Կը հաւատամ թէ ինչ որ Սբ. Գիրքը կ'ըսէ և կը սորվեցնէ ճշմարիս է անսխալակոն:

Գ. Կը հաւատամ թէ մարդկային ցեղը իր բնական վիճակին մէջ զիստին զուրկ ըլլալով սրբութենէ եւ ապականեալ՝ արդարապէս Ասուածոյ բարկութեանը տակ ինկած է:

Դ. Կը հաւատամ Տէր Յիսուս Քրիստոսի Սբ. Հոգին գերբնական ծնունդին. կը հաւատամ թէ՝ Նա կատարեալ Ասուած եւ կատարեալ մարդ ըլլալով միակ Փրեկիչն է մեղաւորներու, եւ միակ միջնորդ եւ բարեխոս Ասուածոյ եւ մարդոց միջեւ: Կը հաւատամ թէ Նա իր կատարեալ հնագանդութիւնովը, շարչարանեովը, եւ մահուամբը բաւութիւն րաւ մեղէի, այնպէս որ բոլոր իրեն հաւատացողները փրկուին, եւ մեղէի համառութիւն պատարագ չկայ: Կը հաւատամ թէ Քրիստոս երրորդ օրը իր մահուան, ըստ Աւետարաններու յարութիւն առաւ գերեզմաննեն, համբարձաւ նոյն մամնով եւ անով ալ Նա պիտի գայ կրկին, դատելու աշխարհը և վերջ տալու Սատանային իշխանութեան:

Ե. Կը հաւատամ թէ մարդիկ սրով յետին ասինան չարացած եւ ապականած ըլլալով անհնար և որ Փրեկուին միջեւ որ չապաշխարեն եւ վերսին չծնանին Սբ. Հոգին:

Զ. Կը հաւատամ թէ միայն Քրիստոսի արդարութիւ-

նովր եւ ձրի շնորհնովը կրնանի ազատ ըլլալ մեղաց դասապարտութենին հաւատալով Անոր խաչարար արեան; Թէեւ բարի գործերը արդիւնի են ճշմարիք եւ կենդանի հաւատքի, սակայն անոնցմով արժանաւորութիւն չեն կրնար սահալ Ասուծոյ առջեւ :

Ե. Կը հաւատամ թէ ամեն հաւատացեալ պարտական և սուրբ վարք մունենալ եւ Ասուծոյ, իր ընկերներուն եւ իր անձին հանդեպ ունեցած պարտականութիւնները սիրով եւ երկիւղածութեամբ կատարել իր հաւատացեալին Ասուծմէ ծնած ըլլալուն բուն նշաններ:

Ը. Կը հաւատամ թէ մեռեալները յարութիւն պիտի առնեն, թէ արդարները եւ թէ մեղաւորները, եւ դատաստինի օր մը կայ գալու, ուր արդարներուն երջանկութիւնը եւ չարագործներուն պատիմը պիտի վնուի եւ պիտի չվախանի յափիտեան:

Թ. Կը հաւատամ ինչ եւ իցէ թիւով քրիստոնեաներ Տէր Յիսուսի արեամբը գրկուած եւ օրինաւոր կարգադրութեամբ կազմուած Ասուծոյ եկեղեցին են, որուն գլուխը միայն Տէր Յիսուս է: Կը հաւատամ թէ եկեղեցւոյ խորհուրդներն են Մկրտութիւն եւ Հաղորդութիւն, զորս մեր Տէրն պատութեց կատարել մինչեւ Իրգալուսր, առաջինը իր կնիքը նոր Ռւխտին եւ դրումը Սբ. Հոգիին եւ երկրորդը իր յիշատակ Քրիստոփառչարարաւոր մահուան:

Վերլուծած ըլլալով ցարդ և խղճմորէն Վեր. Համբարձումեանի անձնական հանգանակը, մենք կը կանգնինք Հայոստաննեայց Աւետարանական եկեղեցւոյ վերեւի պատմական դաւանութեանը վրայ, և առաջի Սիւրիոյ Հայ Աւետարանական եկեղեցիներու Միութեան, որուն մէկ անդամն է Գահիրէի Հայ Աւետ. եկեղեցին, առաջի Ամերիկայի Հայ Աւետարանական եկեղեցիներու Միութեան, որ քննեց Վեր. Համբարձումեանի «հաւատամքը» և հովուական յարմարութիւնները, առաջի Գահիրէի Ամերիկան Միսիօնարութեան, որուն շէնքին մէջ կը կատարուին Հայ Աւետարանականաց պաշտումունքը, և հետեւեալ հարցումները կ'ուղղենք Գահիրէի Հայ Աւետ. եկեղեցւոյ եկեղեցական և Քաղաքական ժողովներուն,

1. Անջատ այն հարցումնի թէ Վեր. Համբարձումեան ցարդ ինչ խարզած է եւ մանաւանդ ինչ երեք խարզած չէ Գահիրէի Աւետարանական բեմեն, կ'ընդունի՞ց վերեւի հաւատամքը եւ խոսովանութիւնը ամբողջութեամբ, եւ մերժումի պարագային կը հանի՞ց նշակել տարբերութիւնները՝

2. Եթէ կ'ընդունի՞ց, կը յօժարի՞ց յետ այսու կիրարկել զայն բեմին վրայ եւ կիրակնօրեայ Դպրոցին մէջ, եւ ինչ հաւատում կուտաֆ:

Զեր պատասխանէն կախում պիտի ունենայ մեր
բորոյական յարաբերութեան և կապերոն վերջնական
ճշտումը ձեզի հետ, մենք այդ պատասխանին համե-
մատ նաեւ պիտի ճանչնանք կամ պիտի մերժենք ձե-
«Հայ Աւետարանական»ի հանգամանքը: Այսօր պարտու-
կանութիւն մ'ունինք դէպի այն եկեղեցին, որուն զաւակը
ներն ենք: Պատմութեան առջեւ ահա՛, պատասխանա-
տուութեան այս գիտուկցութեամբ գիրք բանած կ'ուղ-
ղենք այս հարցումները, և պիտի շորունակենք պայ-
քացրը Քինչեւ որ պարտուք քրիստոնութիւնը և
յաղթանուկէ ճշմարտութիւնը:

ՏԸ ՎԵՐՋ ՕՅ



ՀՀ Ազգային գրադարան



NL0181227



SAHAG - MESROB Press
25, Tawfik St. Cairo